

## ՊԱՏՄԱԿԱՆ

## ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

## ՄԱՅՐ ՏԱՃԱՐԸ ԴԱՐԵՐՈՒ ԸՆԹԱՑԻՒՆ

Բ. Մաս

Նոր Շրջան

## Ս. Յակոբի Վերականգնումը

Գրիգոր Վրդ. Բաղիշեցին ընդունել էր իր ընտրութիւնը որպէս Երուսաղէմի Պատրիարք, 1717ին Մուշէն Կ. Պոլիս կ'երթայ եւ Յովհ. Վրդ. Կոլոսի յանձնարարութեամբ Երուսաղէմի համար Աքոռակալ կը կարգէ Յովհաննէս Վրդ. (Հաննէ) Երուսաղէմացիին: Յովհաննէս Վրդ. Կոլոս 1718ին առանձին հրովարտակ հանել կու տայ Գրիգոր Վրդ. Բաղիշեցիի անուան, որպէս Պատրիարք Երուսաղէմի: Գրիգոր Պատրիարք կ'ուխտէ իր վիզին շղթայ մը անցնել յայտարարելով թէ պիտի չհանէ զայն մինչեւ որ Ս. Աքոռը ազատի պարտէրէն:

Ասով ցոյց տալու համար հասարակութեան, թէ ո՛րքան պարտէրու ծանրութեան տակ կը ծծօժ ան, որմէ Գրիգոր պատրիարք կը ստանայ «Շղթայակիր» տիտղոսը: Ապա կը սկսի Կ. Պոլսոյ եկեղեցիներէն ոտրումութիւն հաւաքել Երուսաղէմի պարտէրը վճարելու համար:

Գրիգոր Շղթայակիր Կ. Պոլսէն իր հաւաքած դրամները մաս առ մաս կը դրկէ Երուսաղէմ որ փոխանորդ՝ Յովհաննէս (Հաննէ) Վրդ. ին որ կամայ-կամայ վճարէ պարտէրը եւ հարկ նորոգութիւններ կատարէ սրբատեղիներու եւ եկեղեցիներու:

Այս առթիւ կը նորոգուի Ս. Յակոբի Ս. Գլխադրի ամբիոնի նակատի բաժինը եւ որուն վրայ կայ հետեւեալ գրութիւնը. —

«Քվին ՌձվՊ (= 1720):

Գրիգոր Շղթայակիր 12 Փետր.

1721ին կը հասնի Երուսաղէմ եւ կը սկսի բարեկարգել վճարումը եւ կը կատարէ այլ նորոգութիւններ եւ բարեկարգութիւններ վանքէն ներս եւ դուրս սրբատեղիներու եւ կայուածներու մէջ:

Կարեւոր նորոգութիւններ եւ շինարարութիւններ կը կատարուին Ս. Յակոբի մէջ: Հիմնապէս կը նորոգուի Ս. Գլխադրի մատուռը եւ կը զարդարուի գեքեցիկ եւ քանդակագարդ մարմարով եւ քանդակներ կ'ըսկսեալատուին: Ս. Գլխադրի պատարագամատոյց սեղանին երկու կողմերը կայ հետեւեալ արձանագրութիւնը. — «Է՛ պատրիարքութեան Տեառն Գրիգոր եւ Յովհաննէս վարդապետաց»: Այս եւ յետագայ արձանագրութեանց մէջ երկու պատրիարքները ընդհանրապէս միշտ միասին յիշուած են եւ անոնք՝ ձեռով մը կը նկատուին Երուսաղէմի Աքոռի վերականգնման «անգուցական զոյգը»: Անոնցմէ զատ անշուշտ պէտք չէ մտնայ բազմաթիւ նուիրեալներու, ծառայողներու եւ ազգային բարեարներու կարեւոր դերը որ կատարեցին ժԸ. դարուն Ս. Աքոռին վերականգնման եւ վերագարդման ու բարգաւաճման աշխատանքներուն մէջ: Ա՛ստեղ կարեւոր նուիրեալներէն եւ բարեարներէն կարելի է յիշել Յովհաննէս (Հաննէ) Վրդ. Երուսաղէմացիին, Ակնցի միի. Սեղորսը, Տարսիացի միի. Մելոնը, Կամրկապցի եղբայրներ՝ Մակարը, Առաքելը, Մարտիրոսը եւ Յարութիւնը եւ

ուրիշներ: Արհեստաւոր վարդապետներէն կը յիշուի Սատափնի Յակոբը որ Ս. Նշան վերնամատրոսն պատարագամատոյց սեղանի պահարանը շինած է իր փափափին գոհացում տալու համար, ուր Կենաց Փայտը կը պահուէր առաջ:—

«Կամա Գրիգոր Մեծի վեհին Բաղձմարք Յակոբն որ Սէտէֆնին Ծինեաց ի Սէր Սրբոյ Փայտին Փայլիլ հոգևով ի լոյս նորին. ԹՎ. ՌՃՁ (1781)»:  
(Սաւալանեանց, Բ. Հատոր, էջ

1299):

Համաձայն Ս. Յակոբայ Աւագ Խորանի խաչկալի յիշատակարանին, ան շինուած է 1721ին: Աւագ Խորանի խաչկալը ամբողջովին փայտէ պատրաստուած է եւ վրան զարդարուած են գեղեցիկ փորագրուած քանդակներ որոնք ոսկէ քերթիկներով պատուած են: Մայր Տաճարի միւս խորաններու խաչկալները եւ Յայամաուրբի ամբողջը նոյն շրջանին ռեզլ շինուած են: Տրուած յիշատակարաններու համեմատ Գրիգոր Տղթայակոյի օրով շինուած կամ նորոգուած են: Նաեւ 1728ին կը շինուին Ս. Յակոբ Եկեղեցւոյ արեւմտեան «Աւագ» եւ «Ս. Մակար» երկաթեայ երկու դուռերը: Պատրիարքարանի մէջ պահուած արձանագրութեան մը համաձայն 1727ին կը նորոգուի եւ կը ծծփուի Ս. Յակոբ եկեղեցին ամբողջութեամբ: 1730ին կը ամբարտապատուի Աւագ Խորանի Բեմի մակարը գեղեցիկ քանդակագործերով: 1761ին կը շինուին Սր. Գլխարի Սատափեայ գեղեցիկ դուռերը: 1766 եւ 1764 տարիներու ընթացքին կը շինուին Ս. Ստեփանոս եւ Մինաս մատրանց Սատափեայ դռները: (Այս շինարարութեանց յիշատակարանները կարելի է գտնել «Կատմութիւն Սրուսաղէմի», Տ. Թ. Սաւալանց, Բ. Հատոր, էջ 1219-1285):

1761ին կը շինուին եւ կը նուիրուին

Ս. Յակոբի Աշակողմեան եւ Զախակողմեան առաջին սիւններու վրայի Ս. Աստուածածնի պատկերն ու «արծաթեայ շապիկ»ները. աշակողմեանի յիշատակարանը.— «Արծաթեայ շապիկս յիշատակ է Պալատցի Յակոբ Վարդապետին եւ ծնողացն եւ ԱՄ. գարմից իւրոց ի Պատրիարքութեան ՏՄ. Գրիգորի եւ ՏՆ. Յովհաննու. ԲՎին Հայոց ՌՃՀ (1781) ամին. յիշեցէք ի Քս.: Իսկ Զախակողմեանի.— «Արծաթեայ շապիկս յիշատակ է Աթոռակալ Յովհաննէս Վարդապետին վասն բժշկութեան հոգւոյ եւ մարմնոյ նորին. ի պատրիարքութեան ՏՄ. Գրիգորի եւ Յովհաննու Վարդապետացն ի ԲՎին ՌՃՁ (1781) ամին. յիշեցէք ի Քս.»:

Վանքը քարեկարգել է մեծազումար պարտեբը վնասել է ետէ տակաւին Գրիգոր Պատրիարք Տղթայակոյի վզին վրայ կը մնային այն շրթաները գոր ուք տարիներ առաջ (1718) սկսած էր կրել: Ամենայն Հայոց Կարապետ Կաթողիկոսի եւ Ազգին խնդրանքին վրայ Գրիգոր Պատրիարք իր վիզէն կը հանէ երկաթէ շրթաները (16 Օգոստոս 1726): Այս առիթ Ս. Էջմիածնայ մէջ (Ս. Յակոբ) շինել կու տայ Սր. Սիմայի Սեղանը: Այս շրջանին տակ այժմ կը գտնուին երեք նուիրական քարեր՝ Սինա Լեռնէն, Թարք Լեռնէն եւ Յորդանան գետէն: Հին աւանդութեան մը համաձայն այս քարերը Ս. Աստուածածնի խնդրանքով հրեշտակը բերած է, քանի որ Տիրոջ Համարձումէն ետէ հրեաներ թոյլ չէին տար Տիրարու շրջի Սրբատեղիները: Ուստի իր Սրածնէն խնդրելով որ իրեն բերէ իւրաքանչիւր Սրբատեղիէն քար մը: («Ս. Երկրին Սրբավայրերու աւանդութիւնները» Մ. Եպս. Աղաւունի, 1936, էջ 121-122):

1742ին Գրիգոր Պատրիարք նորոգել կու տայ Ս. Առաքելոց վերնամատուղը եւ գայն կը վերածէ ձեռագրատան, հոն ի մի հաւաքելով վանքի մէջ ցրտեայ ձեռագիր

մատեանները:

Ս. Յակոբի գոյգ դասերու գեղեցիկ երկաթեայ ճաղերը կը շինուին 1744ին:

Գրիգոր Պատրիարք մեծ եռանդով եւ խանդավառութեամբ յառաջ կը տանի իր բարեկարգական եւ շինարարական աշխատանքները վանքերէն եւ եկեղեցիներէն ներս: Սակայն, միւս կողմէն անպակաս էին նաեւ վէներ եւ խնդիրներ սրբատեղեաց մէջ Յունաց եւ Լատինաց հետ:

Այստեղ կարեւոր կը նկատեմ յիշել Ս. Յակոբ Մայր Տաճարի սեպհականութեան հարցը Յունաց հետ: Այս խնդիրը կը յարուցուի 1766ին Յունաց կողմէ: Գրիգոր Պատրիարք Կ. Պոլիս կ'երթայ եւ Յովհաննէս Պատրիարք Կոլոտի եւ ազգասէր հայ ամիրքաներու գործակցութեամբ մասնաւորաբար Յարութիւն Մուրատեան ամիրայի եւ Օսմանեան պալատի Շէյխիլիսլամի բացառիկ յարատեւ աշխատանքներու շնորհիւ կը յաջողին Օսմանեան Մահմուտ Ս. Սուլթանէն (1739 Դեկտ. 26) հրովարտակ մը առնել որով, կը վերահաստատուի Ս. Յակոբայ Մայր Տաճարի Հայոց սեպհական ըլլալը: (Այս մասին մանրամասն տեսնել «ՄԻՈՆ», 1942, Մարտ-Ապրիլ, էջ 89-91):

Դարերու ընթացքին Ս. Յակոբեանց Մայր Տաճարը երեք տարբեր պարագաներու կը գոցուի իշխող տեղական կառավարութեանց կնիքով:-

ա.- Սուլթան Սալահետտինի ժամանակ (1187-1194). եօթը տարիներ:

բ.- 1657-1659, Յոյները կը գրաւեն Ար. Յակոբեանց վանքը եւ եկեղեցին:

գ.- 1766-1769, սեպհականութեան խնդիր Ս. Յակոբայ Մայր Տաճարի համար, դարձաւ Յունաց հետ:

Հայերս, վերեւ նշուած ժամանակաշրջաններուն գրկուած ըլլալով Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ պաշտամունք կատարելէ, մեր նախահայրերը Ս. Յակոբայ գաւիթին մէջ շինած են երկու

պատարագամտոյց սեղաններ յանուն Ս. Գեորգայ եւ յանուն Ս. Նիկողայոս Հայրապետի:

Նոյն գաւիթին մէջ կը տեսնուին նաեւ գոյգ կոչմանկներ փայտէ եւ երկաթէ: Ժամանակներ եղած են երբ առիթ չենք ունեցած զանգակ հնչեցնելու: Փոխարէն՝ կոչմանկները գործածուած են եւ տակաւին կը գործածուին տարբեր այլ առիթներով:

ԺԸ. դարուն նկարուած են Ս. Յակոբայ տաճարի Յիսուսի կեանքը ներկայացնող տնօրինական իւղաներկ խոշոր պատկերները: Անոնք բիւով 26 հատ են եւ գծուած են այդ դարու նշանաւոր նկարիչ-արուեստագէտ Տիրացու Յովհաննէսի կողմէ: (Տես Յօդուած.- «Տիրացու Յովհաննէս, տաղանդաւոր նկարիչ ԺԸ դարու առաջին բառարդում», Գարեգին Կրդ. Յովսէփեանց, «Հասկ. Հայագիտական Տարեգիրք», Գ. տարի, Անթրիխս, 1957, էջ 26-52): Եկեղեցին ճոխ է նաեւ այլ իւղանկարներով: Աջակողմեան դասի պատի նկարները կը ներկայացնեն Ս. Երուսաղէմի նշանաւոր պատրիարքները: Զախակողմեան դասին՝ Հայց. Առաքելական եկեղեցւոյ սրբացած հայրապետները, եւ այլ եկեղեցական Հայրեր: Կան նաեւ Սրբոց Նահատակութեանց եւ Մարտիրոսութեան պատկերներ: Կան նաեւ սիւներու վրայ, ինչպէս երեք Տիեզերական Ս. Ժողովներու, Յովհաննէս յայտնութեանց, Ս. Աստուածծնի եւ Հին Կտակարանի դրուակներէն մի բանիներ: Նոյն պատկերները ընդհանրապէս 18րդ դարու վերջաւորութեան եւ 19րդ դարուն պատարասուած Սրբապատկերներ են: Կը խորհիմք թէ այս վերջին խումբի պատկերները տակաւին չեն ուսումնասիրուած:

ԲԱՐՍԵՂ ՎՊԻ. ԳԱԼԷՄՏԵՐՈՆ

(շարունակելի)